

(St. 4-4)

TORD-BOYAUX

SANS DANGER
pour
le feu

La Boite (en France)
75 cent.



SANS DANGER
pour
les Animaux
domestiques

La Boite (en France)
75 cent.

ԹՕՐ-ՊՕԱՅԵՕ

ԹՕՐ-ՊՕԱՅԵՕՆՈՒՆ իսթիմալի գոլալ օլուպ, վէ ֆօսֆօր իսթիմալի, լինէ հաճաթ գալմադսրզըն, հիշ շիւբհէսիզ օլարագ, եւր ֆարէլէրին, քէօսաէպէլէրի, վէ ուֆագ ֆարէլէրի, Թարլա ֆարէլէրին վէ էմալ-լէրին թէլէֆ իտէր :

ԹՕՐ-ՊՕԱՅԵՕ, չօլօզ, վէ թափուզ, վէ քէտի, վէ քէօբէք վէ սայիր պէսլէնլիմէքտէ օլան հայվանաթա պիր զարար վիրմէտիքտէն պալզա, եանկընճա տախի հիշ պիր մազարրաթը պուլունմագտա տէկիլ տիր :

Փարիստէ տլբօսու, Սէնթ-Գրօա-տըլա Պրըմիերի սօգաղընտա 28 նիւմէրօտէ օլուպ, վէ իսթանպօլտա տախի, կէրէքչօզ վէ կէրէք աղ ալանլար իշին, Պէյօղլուտա Մ. Գանձիւք պիրատէրլէրին Պրիթանիք նամ էնգախանէլէրինտէ պուլունմագտա տիր :

BLENNORRHAGIE

ՊԼԵՆՆՈՐԱԺԻ

Իտրար եօլունտա վէ եախօտ մէսա, նէտէ զուհուրա կէլէն չէտիտ վէ եախօտ էսկի պէլ սօուգլուզու :

Նալընդ պիր գաշ կիւն զարֆընտա միտէճէ պիր եօրղունլուզ, վէ պիր իսթիֆրա վէ տիարէեի մուճիպ օլմագ, սըզըն, վէ իտրարա գօգու վիրմէքտի-զլին, միւնէրրէտ շիֆա պախշ իտէր իլաճ ԳԱՎԱ ՖԱԻՐՆԻՆ հապարար տրր :

KAVA FOURNIER

Հէր հապըն իւզէրինտէ Գալա Ֆուր-նիէ մարգասը պուլունմալը տրր :

Պուլունմալը գուլունտա 3 ֆրանք տըր : Լէնթի-Գալանըն շիշտի 4 ֆրանք :

Բարիստէ Մատլէն մէյտանընտա 22 նիւմէրօտա Տօգթ. Ֆուրնիէ իմզասը պուլունմալընտա տիգգաթ օլունմալըտըր Մ. Գանձիւք էնգախանէլէրինտէ պուլունմալը :

SIROP DE BRIANT

ՍԻՐՕ ՏԸ ՊՐԻԱՆ

Բարիստէ էնգախանէլէր, Րիվօլի սօգագ Ն. 150 :

Իշպու շուրուպու, Թապիպլէր էլլի սէնէտէն պէրու, կէօքիւս հասթա, լըզլարը, վէ էօքսիւրիւք, վէ նէզլէ, վէ պրօնիթ, վէ գաթար, վէ կրիւր վէ սայիրէ իշին թէրթիպ վէ թէնպիւն իլլէ-մէքտէ տիրլէր : Մէզքիւր շուրուպ զի-եատէ չաքուզ թէնսսիր իտիպ, վէ զի-եատէ լէզլիզ, վէ զիեատէ էնգլէն մու-ալիճէլէրտէն պիրի տիր :

Շիշտի 2 ֆրանք 25 սանթիլ տիր : Շու աթիտէք իմզաեա տիգգաթ օլունմալը տրր :

Պէյօղլուտա Մ. Գանձիւք պիրատէրլէրին էնգախանէլէրինտէ պուլունմալը տրր :



ADOPTÉ PAR LES HÔPITAUX DE PARIS COTON IODÉ J. THOMAS

ԳՕԹՕՆ ԻՕՏԷ Ժ. ԹՕՄԱՍ

Պիրինի սընըֆ էնգաճըլարընտա, - ալթուն մէտալլ ալմըշ (Բարիստա Թախանէլէրինտէ վէ էնգաճըլը մէքթէպիւնտէ միւքեաֆաթա նայլ օլունտ) :

Իշպու Գօթօն իտէ, վիճուտին տէրիսինտէն օտու չէքմլքլէտէ բլք իլէրուտէ օլուպ, վէ պիր իլլէթ եա աղըր սըզընըն էօրիւնիւ ալմազլըզ իշին, զաեթլէ թէնսսիրի տիր, վէ գուզլէթիտէ իսթէնիլիպի գատար ալթըրը-լըպ վէ էքսիլիլէպիլի, Պու բամուզ, բէք ֆայիտէլի սուրէթտէ հարտալը քեա-ղըտարըն եէրին թուլմագտա օլունտու կիպի, գրօթօնթիկիլիոմ եաղընըն, վէ Թաքսիանըն, վէ հաթթա չօզ տէֆատա եազըլարըն եէրին թուլար վէ իշին պիրիլըր : պուլունմալը ֆարիս իսթախանէլէրինտէ բէք չօզ մէնֆաաթը կէօրիւմիւս տիր : Պու էօլլէ պիր թէրթիպ տիր քի, կէրէք իլլամաթիզ, կէ-րէք Պրօնիթ, վէ կէրէք Ֆիլիլ իշին բէք միւֆիտ տիր :

Շիշտի 3 ֆրանք 50 սանթիլ օլուպ, թիւրքիա իշին տէքօ մահէլլի Պէյ-օղլուտա Մ. Գանձիւք պիրատէրլէրին էնգախանէլէր տիր :

PASTILLES HOUDÉ AU CHLORHYDRATE DE COCAINE

ԲԱՍԹԻՅ ՀՈՒՏԷ

Օ ԳԼՕՐԻՏԲՍԹ ՏԸ ԳՕԳԱԻՆ


Իշպու ֆասթիլ Հուտէ սաեթիւնտէ, պիւեիւք մուհասսէնաթլար կէօրիւ-մէկէ պալալմիւշ տըր, չէօլլէ քի, պօղազա տայիր իլլէթլէրտէ, Նէ իւս տար-լըզընտա, սէս գըսըլտըզընտա, խըրթլազ եա միտէ իւֆիւնէթի, վէ թրզնէֆէսիլք տիւիլէն իսթաթալըզլարտա, աղըրլարը վէ սըզլարը տէֆ վէ թէկին թիւր-մէքտէ տիր : քէզալը կիճիլմէեի վէ գընըզլամաեի տէֆ իթմէքտէ, վէ սէս իշին պօղազա գուզլէթ վիրմէքտէ տիր : վէ միտէ եօլլարը վէ միտէ աղը-լար, վէ միտէ սանճը, վէ իսթիֆրա, վէ տէնիզ թուլմաթ իշին բէք միւ-ֆիտ տիր :

Քաշ տէքսու Բարիստէ Ֆօպուրկ-Սէն-Տընի սօգաղընտա Նամ 42 տէ օ-լուպ, վէ պուրատա Մ. Գանձիւք պիրատէրլէր, վէ Մ. Բիւլիւքեան պիրատէրլէր էնգախանէլէրինտէ, վէ սայիր էնգախանէլէրտէ տախի պուլունմագտա տրր :

ASTHME ET CATARRHE

ԱՍԹՄ Ե ԳԱԹԱՐՐ

(ՆէֆէՍ ՏԱՐԼԸՂԸ ՎԷ ՆԷՁԼԷ)



Պու քէյֆիպիլլէրէր էսրիք թէսմիյեէ օլունտա սիկարէթլէր իլլէ տէֆ օլունմագտա տրրլար : Գուլունտա 2 ֆրանք տըր :

Կէօքիւս սըզընտըսը, էօքսիւրիւք, նէզլէ, նէվրալթի, պուլունտա իշին տախի միւֆիտ տիր :

Հէր սիկարէթին իւզէրինտէ պուլունմագտ օլան իմզաեա տիգգաթ օլունմալը տրր :

Պէյօղլուտա Մ. Գանձիւք պիրատէրլէրին Պրիթանիք նամ էնգա-խանէլէրինտէ պուլունմագտա տրր :

GERMANDREE

ԺԵՐՄԱՆՏՐԷ

Հիւնի ճէմալ լուրէ պուլունմագտա տրր : Եվէն Գալանըն իշին :

Քէնտիմիզի պալաթիեար ատտ իտէրէ-իլանըմըզ օգուլմագլըզա բաղալթ իտէ-տիպէր գատընլարըն նազարը տիգգաթ, լարըն, իշպու եէնի կիւզէլլէք բուտար-օլան ժէրմանտրէ իւզլըրին տալլ թիւթ-րիգ : ժէրմանտրէ նամ բուտար իսթախ-թէնիւն հէմ պիր պէեազլըզ վէ հէմա-պիր եուլմազլըզ վէ լաթիֆիլէ վիրի-Մէզքիւր Թօլտա զաեթլէ կիւզէլ վէ նա-զիք պիր գօգու պուլունմագտա օլուն-տան, Բարիստէ հիւսնի ճէմալի սէլ-մէքտէ օլան գատընլարըն իշին, պիւեիւք պիր մէտար սաեթլմագտա տրր : Մ. Մի-նո-Պուշ (M. Mignot Bouche) Բա-րիստէ վիվիլէն սօգաղընտա 19 նիւմէր-լու խանէտէ օլուպ, քէնտիսի բարֆի-մէօր շիմիսթ օլունտուտան, պիր չօ-վէ ճիտալ զայրէթլէր իլլէ, իշպու գը-մէթտար բուտարեք թէրթիպ իթմէք-պուլունտա տրր :

Իսթանպօլտա, Պէյօղլուտա, Մ. Գան-ձիւք պիրատէրլէրին, Պրիթանիք նամ էնգախանէլէրինտէ, մէզքիւր լէթաֆէթ պախշ թօղուն նիւմուէն սի պուլունմագտա վէ մէնճանէն վիրիլմէքտէ տիր :

EPILEPSIE

ԷԲԻԼԷՔՍԻ

ՍԱՐԱ ԻԼԼԷԹԻ

Իլլի թապապէթին շու շիմտիք-հալինտէ, ՏՐԱԺԷ ԺԷԼԻՆՕ, մէզքիւր իլլէթի մախուֆէեէ գարըն էն պի-եատէ ֆայիտէլի, վէ էն զիեատէ թէնսսիրի պիր տէվատըր :

Ժ. Մանիէ

Սօտա էնգաճը (Սէն)